

ԲԱՆԱԿԱՐԱՎԱՆ

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ

1. — Սարգիս Պիծովկի. — Այս տիտղոսով դրբին մէջ (տպ. Երևան, 1980), էջ 141—142, կը գտնուի «Պիծովկի ժամկան ձեռագրերի ցանկը», թիւով 37: Այդանդ կ'ըսուի. «Հուսավագ ենք, որ հետազայտմայս ցանկը տւելի կ'ընդլայնուի և կը ճշգրտուի»: — Յիշեալ ցանկին մէջ Երուսաղէմի թիւ 1644 ձեռագիրը երկից դրուած է, թիւ 7 և 22, վերջինը սխալ թուականավու կրկնուած է նաև 1329 թուի Աւետարանը (թիւ 16 և 17):

Մենք տարիներ առողջ յօդուած մը նուիրած էինք Սարգիս Քահանայ Պիծովկին (Սիրոն, 1973, էջ 236—37), ուր անոր գրչական և մանրանկարչական գործերուն մէկ ցանկը տուած էինք՝ թիւով 47: Այդ ցանկին վրայ այժմ կրնանք տւելցնել երկու հատ ևս, Զմմասի թիւ 65 Շարակնոցը և Ա. Յակոբեանց թիւ 2438 Խաղգիրքը՝ գրուած 1328 թուին:

2. — Փալլալ. — Բժշկուրան Զիոյ գրքին (տպ. 1980, Երևան) կից Բառարանին մէջ կը կարգանք (էջ 243). «Փալլալ»՝ վեպանու. «Թէ ցաւն [ստամոքսի] ուժով լինի, որ զոր փաղցայ ու ձգէ, նա հոտած լինի»: — Այս նախագառաւթեան մէջ փալլալ բային իմաստը տւելի կը համապատասխունէ փասել, փախելին:

3. — Կորիւնի ժմամնակագրութիւնը. — Պատմա-Բանասիրական Հանդէսին մէջ կը կարգանք (1981, թիւ 3, էջ 70). «Կոռիւնի ժմամնակագրական սխման հարազատօրէն պահպանել է իր նախնական ձեր և որեւէ փոփոխութիւն կամ խմբագրութիւն անահղի է»: — Մենք ժմամնակին այս խնդրին տռընչութեամբ գրած էինք թէ կորիւնի գործը ընդօրինակող գրիչը ակամայ սոտումով մը գուրօ թողած էր և վառմայ ամս քանն և միշ բառերը (Սիրոն, 1962, էջ 39), որոնց վերահաստատումով կորիւնի տուած ժմամնակագրութիւնը կը գառնայ լման և յատակ:

4. — Յովհաննես Մուհուրեցի. — Պատմա-Բանասիրական Հանդէսին մէջ կը կարգանք (թիւ 3, 1985, էջ 214). «Երկրորդ աշխատութեան մասին վերեսում արգած դատաղութիւնները հիմք են տալիս եղրակացնելու, որ այս Պլուզին վերադրելը սխալ է»: — Կ'արծէ դիտել որ յիշուած աշխատութեան մէջ կը գտնուին քանի մը լատիներէն բառեր։ Նկատելով որ Մործորեցի Յովհաննէսը տարիներով գտնուած է Մործորի վանքը և չափով մը հմացած լատիներէն լիցուին, ինչպէս կը տեսնուի իր Քերականի Հոմմառաւա Տեսութեան մէջ (տպ. Լոս Անձելը, էջ 198—9), աւելի հաւանական է որ խնդրոյ առարկայ երկին յօրինազը եղած ըլլոյ Յովհաննէս Մործորեցի:

5. — Աղիի մարգիան. — Analeeta Bollandianaի 103րդ հատորէն արտասպառած Ա. Իրակլիսոնիսի վարքին մէջ (տպ. 1985), էջ 142, կը կարգանք. «Վասն վրկութեան զգի մարգկանց»: Յովհորդ էջին թիւ 3 ժամօթութիւնը կ'ըսէ «Nous n'avons trouvé nulle part l'arménien Zoug/Zgi utilisé de manière isolée comme on le trouve ici»: — Կը կարծենք թէ ուղիղ ընթերցումը պիտի ըլլոր «վասն վրկութեան զգի մարգկանց»:

6. — Խալպաղութիւն. — Նոյն, էջ 146, վարէն երկրորդ տողը կ'ըսէ. «Եւ տուր առնա այսմիկ խալպաղութիւն», որ թարգմանուած է, «et donne à celui-ci la paix de cette maison»: — Աւելի ճիշդ պիտի չըլլոր, և տուր այսմիկ խալպաղութիւն էր ըսել, օ terrible, grand mystère du Christ»:

7. — Խարիւլը. — Նոյն, էջ 148, վարէն իններորդ տողին մէջ կը կարգանք. «ո՛ Թրիստոսի սոսկալի մեծ խորհուրդն», որ թարգմանուած է. «ô mystère du grand Christ unique»: — Բնագրին աւելի մօտենալով կորելի էր ըսել, ô terrible, grand mystère du Christ.

8. — Խալպաղաւար. — Նոյն, էջ 150, վերէն տող 9—12 կը կարգացուի. «Էլլոյ հրամայեաց սուրբն Մսասոն աշակերտն վարդապետին Թրիստոսի և խալպաղ արարին [կարդալ՝ խալպաղաւարին] և հեղին [կարդալ՝ հեղին] և մարգասիրին ընդ ամբոխն զի լուսացեն և խալպաղաւան»: — Տառացի թարգմանութեամբ պիտի ըլլոր.

Aussi Saint Mnason, le disciple du maître le Christ et du pacificateur et du paisible et du philanthrope, donné des ordres à la foule afin qu'ils se taisent et ils se calment.

9. — Մխալանց. — էջ 154, տող վարչէն 3, կը կարգացուի, «ի սղաղանց», և յաջորդ էջին վրայ կը զտնուի սուծանթութիւնը. Arménien slslanoc. Ce mot que nous n'avons pas trouvé tel quel est sûrement formé du radical soul, «petit, menu». — Բայ երեսյթին խնդրոյ տարկանք բառը պիտի կարգացուի, «ի սղաղանց», des fautes;

10. — Ուղիղ. — Նոյն, էջ 156, տող վերէն 12, կը կարգացուի, «Եւ հաւասարցէ ուղեղ ընդունելի լիցի Աստուծոյ», «որ թարգմանուած է, «et croira, sera accepté comme juste par Dieu». — Ճշդելի է, et croira juste (correctement), sera accepté par Dieu.

11. — Ո՞ չորդ. — Նոյն էջին ստորթոր, երկրորդ տաղին վրայ տպուած է. «Ո՞ չորդ» և թարգմանուած է «et maintenant». — Ուղեղի է. «Ո՞ չորդ». O' tu méchant.

12. — Թոյն. — Նոյն, էջ 158, տող վերէն 3, կը կարգացուի, «Եւ թիւն քոյ, և թարգմանուած է, «ton chiffre». — Ուղեղի է, ta poison:

Օրինակ մը Ս. Յակոբեանց թիւ 376 ձեռագրէն, էջ 210-ու. «Եւ զթիւն մահարիր աւձին կապեցեր»:

13. — Երգոլոկան սառիցն. — Գրիգոր Նարեկացին և Հոյ Երաժշտութիւնը V-XV դդ. տիտղոսով գրքին մէջ (տպ. 1985, Երևան), էջ 92, կը կարգանք. «Եղեալ կատարելուովէս հմաւա երգոլոկան տառիցն և հնահորական յորդաստաց յոյշանարանութեան». — Դազար Փարպեցիի միք կողմէ ընդդեմ բառին ուղիղ բնիթերցումը պիտի ըլլար ինըօլոկան (Տես Սին, 1966, էջ 201-202):

14. — Յոյս յարկ. — Նոյն գրքի մէկ ծանօթութեան մէջ (էջ 282) կը կարգանք տանք. Ծնորհալու «Յայս յարկն» էլ. — «Յայս յարկ» խնկարկութեան թափօրի շարտկանը գրած է Բարսեղ Եպու. Դրտկացի 1154 թւուին (Հայ Գրողներ, 1971, Երուսաղէմ, էջ 224):

Ն. ԱՐՔ. ՇՊԱԿԱՆ

ՀԱՅ ՆԿԵՐՈՂՆԵՐ

ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ

(1290? - 1360?)

Դրիչ, նկարիչ եւ կազմող Մխիթար Անեցի ծնած է մդ. Դարու վերջերը հաւահարը: Ան որդին էր Յակոբ քահանայի: Մօրը անունն էր Սեդա. Կ'երեւի թէ ամուսնացած էր, բայց չունէր սղուստր ու որդիս: Իր առաջին ուսուցիչը եղած է ձան Յակոբ քահանայ, յետոյ ստոյգ քարտուղար Գրիգոր Երէց Անեցի: Մխիթար բաւական ժամանակ ապրած եւ զործած է նորաշէն եւ արքայանիստ մայրաքաղաք Առողջանիէի մէջ: Անեցած է աշակերտներ՝ Արամարտղա, Թաթոս, Սայինքէկ եւ Գրիգոր:

Մխիթարի գրչական զործունէութիւնը կ'ընդգրկէ 1321-1357 տարիները: Այդ շրջանի արդիւնքէն կրնանք յիշել հետեւալիները:

1. — Ժողովածու, 1321: Գրիչ, ծաղկող եւ կազմող Մխիթար Անեցի. Զեռ. Երեւանի, թիւ 2961: Յիշտ. մդ. Դարի, թիւ 213:

2. — Աւետարան, 1334, Առողջանիստ, անորաշէն եւ արքայանիստ մայրաքաղաք: Գրիչ, ծաղկող, կազմող եւ ստացող Մխիթար Անեցի, «մեղապարտ աշխարհական», որ չունի «կառող աստիճանի»: Նկարող՝ Աւեգ գպիր. — Զեռ. Ս. Յ. թիւ 1941: Հասկ Հայագիտական, 1948, էջ 198:

Գարեղին կաթողիկոսի համաձայն, Մխիթար Անեցին «ընտիր գրիչ է եւ ոչ պակաս ընտիր ծաղկող» (Հասկ Հայգ., էջ 202):

Կ'արձէ մատնանշել որ այս Աւետարանին կանոնի տախտակներուն խորանազարդերուն մէջ ուշագրաւ են քառակուսի յախնապակիներու նկարները:

3. — Աստուածաշունչ, 1338, Առողջանիստ: Գրիչ՝ Մխիթար Անեցի, որ ստանաւոր յիշատակարանին մէջ կ'ըսէ. «Ինչ հնացաւ տարիք մարմնուս, պէսպէս ցաւեր յայտնի ծերուս»: Մաղկող՝ Աւեգ. — Զեռ. Երեւանի, թիւ 4429: Յիշտ. մդ. Դարի, թիւ 380: